

Չիք եւ ոչ մի շունչ ախորժ որ ըզնորին ակօսէ դէղ,
Ոչ մի սոյլ անդ ի նըմա , ոչ մի կարկաջ տըխուըն յերէց ,
Եւ ոչ մի ծառ սաղարթուն , որ տացէ զշուքն եւ ըզըշուկ .

Եւ կամ ծաղկածիր գոյն՝ յոյս ի դերբուկ :

Ո՛վ անապատք ամայի , յոյց վերառնու սիրտ իմ զանուն ,
Բայց զի յարդիւնս անդ նըւազ դուք յիմն իցէք նըմանութիւն .
Տայր ոք սըրտիս՝ յամայոջն իւր թէ կըզգեակք էին դալար .
Թէ եւ անդորր , թէ հեռուստ՝ բայց գայր եւ իւր եզր ի նըշմար .
Եւ թէ ասել ինձ մարթիւր . Իստի եւ անդըր վերելեակ՝
Իմայութեան իւր աւարտին սահմանք :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Հորտենսիա բազուհոյն մանեսկը :

Հունիս ամսոյն առաւօտ մը (1806) մինչ մեծն՝ լաբոլէնն նախաճաշի էր նստած , լողէ ֆին կայսրուհւոյն ակնավաճառը կայսեր կերակրոյ սրահը մնաւ : Լայսրը պատուիրեց իրեն որ ամենագեղեցիկ մանեակ՝ մը փնտուէ , ու գտածին պէս առանց գնոյն բարձրութեանը նայելու մէկէն իրեն բերէ : Ութ օրէն վերջը՝ ակնավաճառը դարձաւ կայսեր սակաւագիւտ և մարգրտայեռ մանեակ մը բերաւ : Լաբոլէնն գինը կտրել տուաւ , և 800 հազար ֆրանք տալով գնեց :

Լոյն ատեները հոլանտացիք խընդիւցին որ՝ լաբոլէնն իր եղբարցմէ երրորդը այսինքն լուի-Պոնափարթ իշխանը իրենց վրայ թագաւոր գնէ . ուստի մասնաւոր պատգամաւորաց հետ արքունի պսակը խրկեցին՝ լաբոլէննի՝ որպէս զի եղբօրը գլուխը գնէ : Իսոնց հասնելու օրը , բոլոր պալատականք լին-Պուի ժողվուեր էին . հոն եկան նաև լուի իշխանը իր հորտենսիա կնոջը հետ մէկտեղ՝ լաբոլէնն հրաման

¹ ՏՃ. Կէրտանւէք :

² Հորտենսիա՝ ծողէ ֆին կայսրուհւոյն աղջիկն էր , ուստի և նարոլէնի որդեգիր :

տուեր էր փառաւոր հանդէս մը կատարելու . և յիրաւի , լարիզի մէջ քիչ անգամ տեսնուած հանդէս մը եղաւ նոյն օրը : Լարգէ դուրս զուարթ էր նոյն ինքն՝ լաբոլէնն . և որովհետեւ սովորութիւն ունէր իր գրած թագաւորները շուտով իրենց աթոռը հասցընել , ուստի պատգամաւորաց իմացուց թէ երկրորդ օրը իրենց թագաւորը և թագուհին հետերնին՝ սահմանուած տեղերնին պիտի երթան : Կրիկուան դէմ կայսրը իր սենեակը կանչեց զնորտենսիա և այս խօսքերս ըստ իրեն . “ Ի՞նաւասիկ զօրաւոր և ընտիր ժողովրդեան մը թագուհի սահմանեցի զքեզ . թէ որ դու և քու ամուսինդ կարենաք ինչպէս որ պէտք է անոր բնաւորութիւնը ճանանալ , (յրանժի ցեղը ալ չկրնար հոլանտա մտնել : Հոլանտացին միայն մէկ գլխաւոր պակսութիւն մը ունի . առերեսոյթ պարզութեան տակ՝ շուայլութեան և ստըկի ուր մը . շահասիրութենէն զատ յատուկ է իրեն կարգէ դուրս փառասիրութիւն մը : Չեմ ուզեր որ հոլանտացի իշխանուհւուի մը նուաստ գտնուիս . և անիկայ իր ունեցած հարստութեամբը քու վրադ պարծենալու առիթ ունենայ . ուստի առայս մանեակը իբրև իմ մեծարանաց և սիրոյս նշանակ մը . . . լաբոլէնն այս խօսքերս զրուցելուն ժամանակը իշխանուհւոյն վիզն անցուց քայռամանեակը :

Ո՞եծապէս հաճոյ անցաւ այս ընծայն
Հորտենսիայի առջեւ, սակայն ուրա-
խութիւնը յէրկարաժեւ չեղաւ : ՚լա-
բոլէնի արևը խաւարելէն եաքը՝ ՚լէա-
պուսոյ, ՚լ եսգիալիոյ . ՚լպանիոյ և ՚ո-
լանտայի մոլորակներն ալ լցուերնին կոր-
սընցուցին , և ՚Հորտենսիա ստիպուե-
ցաւ վար իջնել թագաւորութեան ա-
թոռէն :

Ա անկէ ետեւ իրեն միակ պարագա-
մունքն էր որդւոցը կըթութեան վրայ
խնամք ունենալ . և որովհետեւ ական-
ջը հասեր էր թէ իր վրայ ալ այլ և այլ
ձախողակի կարծիքներ ունեցած էր
՝ Կաբուկոն , ուստի յարմար առթի կը
սպասէր անոնց ստութիւնը ցուցընելու :
Շ ատ ալ սպասելու հարկ չեղաւ : Ո ա-
թերլուի թնդանօթը լսեր էր . կայսրը
բանակին հրամանատուութիւնը թողու-
ցած , ստիպուեր էր թողունակ Երկիւ-
սեան դաշտավայրքը ու Վալմէզոն ա-
ռանձնանաւ՝ Խոզէ Փինի վերջին բնա-
կութեան տեղը : Խոչուառ Տակիսարիոս
մըն էր հոն աշխարհքի տիրող ՝ Կաբու-
լչոնը . ամենէն լքուած ու թողուած՝
միայն սիրտը և քաջութիւնը անբաժան
էին իրմէն : Վայն ահաւոր վայրկենին
կին մը մտաւ սրահին մէջ , ուր որ՝ Կա-
բուկոն նոտեր էր սեղանատախտակի մը
դիմաց , աչքին առջեւ ունենալով երւ
կրորդ անգամ թագաւորութենէ հրա-
ժարելուն դաշնագիրը : Վայն կինն էր
Հորտենսիա : Վրտաշարժ ձայնով մը
“ Տէր իմ , ըսաւ , արդեօք կը յիշե՞ս աս-
կէ ինը տարի առաջ Վէն-Գուի մէջ
ինծի տուած ընծադ , ” : Կայսրը խան-
դաղատելով մը երեսը նայեցաւ , ու
հարցուց . “ Ի՞նչ ըսել կ'ուզես : — Տէր
իմ , պատասխանեց Հորտենսիա , երբոր
զիս թագուհի զբիր , այս մանսեակս ալ
ինծի ընծայեցիր . և ինչպէս որ կ'ըսեն
մեծ արժէքի բան է : Ես ալ թա-
գուհի չեմ . և որովհետեւ հիմա թը-
շուառ ես , . . . ետ առ այս ակունքս :
— Վանեամկը . զարմանքով մը հարցուց
Կաբուկոն . ինչո՞ւ այդպիսի բանէ մը
կ'ուզես ինքզինքդ զրկել , որ թերես ու-
նեցած հարտութեանդ մեծ մասն է :

Հապա Բնչ պիտի թողուս քու որդ-
ւոցդ : — Տէր արքայ , պատասխանեց
Հորտենսիա . ասիկայ է իմ ունեցած
բոլոր Ճոխութիւնս : Ի՞այց որդւոցս նը-
կատմամբ ապահով եղիր որ երբէք չեն
հակառակիր այսպիսի փափուկ բանի մը
մէջ „ : Ա չկրցաւ խօսքը առաջ տանիլ .
ու սկսաւ արտասուել : Ա ակայն ՚ ՚ աթո-
լէոն չէր ուզեր մաիկ ընել իրեն . յե-
տին թշուառութեանը մէջ ալ սրտին
մեծութիւնը չէր կորսնցուցած : Ա եր-
ջապէս անկարելի եղաւ Հորտենսիայի
թախանձեցուցիչ պաղատանացը դէմ
դնել . ՚ ՚ աթոլէոն ստիպուեցաւ մեծու-
թեանը ժամանակ տուած ընծայն՝ աղ-
քատութեանը ատեն ետ առնուլ :

Ա Եց շաբաթմէն ետքը երբոր Պիռնաւ
բարդ՝ Պիլլերոփոն նաւէն՝ Լորթըմ
պէրլէնտ նաւը պիտի փոխադրուէր, ի-
րեն հետ կամաւոր նժդէ հակցութիւն
յանձն առնող մարդիկներուն վրայէն
զէնքերնին առին . ու միանգամայն պա-
տուէր տրուեցաւ անոնց սնտուկները
աչքէ անցընելու : Լոյն միջոցին Լու-
բոլէն հանդարտաքայլ լ ասքասէսին
հետ նաւուն մէջ կը ծեմէր : Սորս կող-
մը զգուշութեամբ նայելէն ետքը՝ զգես-
տին տակէն գօտի մը տուաւ ընկերութը ,
ու զուարթութեամբ մը ըսաւ իրեն .
“ Ոիրելիդ իմ լ ասքասէս , Բահաս ա-
նունով յոյն իմաստասէր մը կար , որ
թէպէտ կռնակը և ոչ շապիկ մը ունէր ,
սակայն միտքը զրած էր թէ իր ամէն
բազզը հետը կը տանի : Նեմ՝ զիտեր
թէ ինքը ինչ մտքով կը հասկընար այս
խօսքս . սակայն ինծի համար շշմար-
տութեամբ կրնամ ըսել թէ բազզս
զգեստիս տակը կը պահէմ : Բայց Բա-
րիզէն հեռանալէս վերջը այս բազզը
ծանրացաւ վրաս . ուստիքէզի կու տամ ,
որպէս զի զգուշութք պահէս . . . լ աս-
քասէս առանց պատասխան մը տալու
առաւ ձեռքէն ու շուտով մը վրան կա-
պեց : Բիչ ատենէն վերջը Լաբոլէնն
յայտնեց լ ասքասէսին՝ որ վեց օր ա-
ռաջ իրեն տուածը՝ 800 հազար Փրան-
քի արժէք ունեցող մանեակ մըն էր ,
ասքասէս կ'ուզէր նորէն իրեն դար-

ձընել, բայց կայսրը յանձն չառաւ :

Տաճնըմէկ ամիս վերջը՝ 1816ին ետքերը լասքասէս Արքոլէսնէն բաժնուեցաւ : Երբոր ինքը դեռ կայսեր քովն էր, գոնապանը իմացուց թէ ան գղիացի սպայ մը կը սպասէ իրեն, և թէ քանի մը բան ունէր ըսելու հուտունլոյ քաղաքապետին կողմանէն : լասքասէս պատասխան տուաւ թէ առժամն կայսեր քովին չէր կրնար հեռանալ : Ի՞այց Արքոլէսն վրայ տուաւ որ երթայ, և կ'ուզէր որ կէսօրուան կերակուրի համար նորէն իր քովը դառնայ : լասքասէս ալ պիտի չտեսնէր զԱրքոլէսն . և իր քովը պիտի մնար մանեակը : Ի՞յս բանիս համար միրտը սաստիկ ցաւի մէջ էր : Առամանակը երթալով կը կարծընար . ստիպուած էր քիչ օրէն թողուլ սուրբ Հեղինէ կղզին . և սրտին մեծ վիշտ էր որ պիտի չկարենար մանեակը իր տիրովը դարձնել : Վիտքը յանկարծակի բան մը ընկաւ, և ուզեց վտանգաւոր փորձ մը փորձել : Ի՞յն օրերը սուրբ Հեղինէ կղզին հասեր էր Ի՞նգղիացի զօրապետ մը, և կերպարանքէն՝ վստահութիւն ազդող անձ մը կ'երեար . անկէց սիրտ առաւ լասքասէս, և առանձին տեղ մը գտնելով զինքը . “Պարոն, ըսաւ, դուն աղէկ սրտի տէր անձ մը կ'երենաս . և այս բանս կը քաջալերէ զիս խնդիրք մը ընելու քեզմէ : Ի՞նգին աւանդ մը կայ քովս որ կայսեր ձեռքը պիտի հասնի . այս աշխատութիւնը քու փութոյդ և խնամոցդ կը յանձնեմ . . . Ի՞ս ըսաւ, ու մանեակը անոր ձեռքը զրաւ :

Ի՞աւական ատենէ ՚ի վեր կասկած առեր էր Արքոլէսն որ մէկ անգղիացի սպայ մը մասնաւոր կերպով մը վրան աչք ունէր : Ուէր կրնար և ոչ քայլ մը առնուլ լոնկիւտէն դուրս՝ առանց զանիկայ հետու ունենալու : Իր շուքին պէս անքաժան էր իրմէ նոյն սպայն, թէ առաւաօտ, թէ իրիկուն և թէ ամէն ատեն : Արքոլէսնին համար այսպիսի հսկողութիւն մը անտանելի բան էր : (Ը)ր մը անանկ երևցաւ իրեն թէ այն

ձանձրացուցիչ պահապանը սովորականէն աւելի մօտանց իր ետևէն կու գար . համբերութիւնը հատաւ, և բարկութեան ձայնով մը ըսաւ . “Ի՞ ի՞նչ գծնդակ բան է, ամէն անգամ քայլերս համրող մը ունենալ . միթէ պիտի չկարենամ ազատ շունչ առնել . . . Ի՞ս ըսաւ, և ձամբէն խոտորելով սկսաւ շուտ շուտ քալել . բայց Ի՞նգղիացին որ իրեն քովն էր, և այս ամէն բանն իմացաւ, մէկէն գիմացը ելաւ . ու երբոր խօսիլ կ'ուզէր, Արքոլէսն մերժեց զինքը, պատուիրելով գր ետ քաշուի . . . Ալ խաթուիս, տէր իմ, պատասխանեց Ի՞նգղիացին . ես ոչ լրտես եմ, և ոչ ալ մեծութեանդ հանգիստը խռովելու համար եկող անձ մը . այլ լասքասէս կոմը Հորտենսիա թագուհոյն մանեակը : Հառաջեց Արքոլէսն, և արտասուալից աշուըները չկրցաւ Ի՞նգղիացւոյն վրայ գարձընել : Ի՞նգղիացին իր խօսքը առաջ տարաւ . . . “Ի՞ովս է ըսաւ, այն մանեակը երկու տարուընէ ՚ի վեր, և երկու տարի է որ առիթ կը փնտուեմ զանիկայ քեզի դարձնելու . թող տուր ինծի որ զիսարկիդ մէջ դնել կարենամ : Կայսրը ձեռքը ձակատը դրած սկսաւ մտածել : Լոյն միջոցին սպայն շուտով մը մանեակը նետեց Արքոլէսնի գլխարկին մէջ ու ցած ձայնով մը ըսաւ . . . Ալ փափաքիմ որ մեծափառ տէրութիւնդ ներէ ինծի . հիմայ պարտքս կատարելէս ետքը ալ զիս չես տեսներ . . .

1824ին ապրիլի վերջերը մահուընէն քանիդ որ առաջ կայսրը կանչել տուաւ ԱՌնթոլոն զօրավարը իր անկողնոյն քով . “Բարեկամ, ըսաւ մեղմ ձայնով մը . բարձիս տակը մեծագին մանեակ մը կայ որ Հորտենսիա թագուհոյն կ'իյնայ . մահուընէս վերջը առ զանիկայ, և երբոր Դաղղիա երթաս, իրեն ձեռքը հասցուր . և եթէ մեռած է՝ իր որդւոյը . . . Երբոր ԱՌնթոլոն խօսք տուաւ իրեն կամբը կատարելու, ուրախութենք ձեռքը սիսմեց Արքոլէսն . . . Հիմայ, ըսաւ, գոհ սրտիւ կը մեռնիմ . . . Հիմանդրութիւնը երթալով կը ծանրանար : Այս երբոր ԱՌնթոլոն իմացաւ որ

կայսրը մահուան դուռ հասած է , շուտով մը քովը զնաց և անկողնոյն մէկ կողմը կեցեր էր վշտագին անձամբ : Ի՞շաւոր վերջին վայրկեանը արդէն հասեր էր . Ի՞նդոմարքի հառաջանօք գուժեց մերձակայից . “ Ալ ամէն բան լրմբնցաւ . . . : Ո՞նթովն բարձին տակէն մէկէն թանկագին աւանդը յափշտակեց , ու Դաղղիա դառնալէն ետքը իր զլսաւոր փոյթը եղաւ նախ մայրը գըտնել , ու անկէց մէկէն Արէնպէրկ անցաւնոյն մանեակը հոլանտիոյ թագուհոյն ձեռքը հասցընելու : Հորտենսիայի համար գին չունեցող յիշատակ մըն էր անիկայ . վասն զի թէ իր յաջողութեանց և թէ ձախողութեանց յուշարար էր . սակայն այլ և այլ անհրաժեշտ պարագաներ ստիպեցին զինքը զրկուիլ անկէ . և իշխանազուն մը զնեցնոյն մանեակը խոստանալով որ ինչուան թագուհոյն մեռնիլը տարուէ տարի 23,000 ֆրանք անցընէ իրեն :

Ո՞եւաւ 1837ին Հորտենսիա հոլանտայի թագուհին , ու Դաղղիոյ արդի վեհափառ ինքնակալ Արբորէն Գին մայրը :

Ո՞եծն Արբորէն մեռնելու ատենը կանչեց . Համանատար բանակի : — Ո՞րտ Պայրըն Ի՞նգղիացի մեծ քերթողը . Ի՞ւ քնանանք : — Ի, ելսըն անուանի ծովակալը . Համբոյր մը : — Հարտի . Փառք կու տամ Ի՞ստուծոյ , որովհետեւ պարտքս կատարեցի : — Ալֆիերի իտալացի ողբերգակը . Աիրելիդի իմ , սիմէ ձեռքս . Հիմայ ես կը մեռնիմ : — Չեսթըրֆիլտ (խորհրդականը) . Ի՞ւ թու մը տուր ինծի : — Հայտըն երաժըտութեան վարժապեալը . Իստուած պահպանէ զկայսր : — Հայլէս մարդակազմը . Ի՞ւ չնչերակը չի զարներ : — Իեթէ . Ո՞տիր ’ի լցու : — Եղիսամէթ Ի՞նգղիոյ թագուհին . Բոլոր գանձերս վայրկենի մը համար : — Կրոտիոս . Դամնը շարժինք : — Ծասացոյ մեծ գիւ-

ցազներգուն . Ի ձեռս քո ովլ Ի՞ստուածիմ : — Ի՞նսա Պոլենա , Ի՞նգղիոյ հենրիկոս թագաւորին կինը՝ կենացը վերջի վայրկեաններուն ձեռքերովը վիզը շափելով , Պղտիկ է , կ'ըսէր , ամենապատիկ : — Ծասվմաս Ո՞րոյ Ի՞նգղիոյ անուանի ատենադպիրը զլսապարտութեան բարձրաւանդակին սանդուիրներէն ելլելու ատեն . Ի՞աղալեմ օգնեցէք ինծի որպէս զի դիւրաւ վեր ելլեմ . վարիչներու ժամանակ օգնութեն կարօտութիւն չունիմ : — Ուոթը Ոկոթ անուանի վիպասանը . Ի՞նանկ մը կ'երենայ աշքիս իբր թէ նոր աշխարհք եկեր եմ : — Շէֆֆըրանն Ի՞հացեալ նահանգաց երրորդ անուանի նախագահը . Հոգիս Ի՞ստուծոյ կը յանձնեմ , իսկ աղջիկս հայրենեաց : — Ուաշինկոն Ի՞մերիկոյ ազատարարը . Լաւ է : — Եղէմն . Այս է երկրիս վերջին բանը : — Հարիսըն Ի՞նգղիացին . Շատ կը փափաքիմ որ տեսչութեան մը հարկաւոր ուղիղս սկըզբունքները և պարտքերը ճանչնայիք և ուրիշներուն ալ հասկըցնէիք : Չեզմէ ուրիշ խնդիր մը չունիմ : — Ծայլօր Ի՞նգղիոյ երեելի արանց մէկը . Պահացի ես իմ պարտքս ամենայն կերպով կատարելու : — Որեգերիկոս Ե Տանիմարգացւոց թագաւորը . Արեան կաթիլ մըն ալ չեմ տեսներ ձեռացս վրայ : — Ո՞ոձար անուանի Կերմանացի երգահանը . Ո՞իսիթարական բաներ խօսէ , ովլ իմ Եմիլիաս . . . բեր վերջի շարագրած երգերս . . . նատէ քովս , մօրդ վրայ շնածս երգէ որ լսեմ : Ի՞ս վերջին անգամ մ'ալ լսեմ այն երգերը , որոնք ինծի այշչափ ատեն սփոփանք և ուրախութիւն էին : — Ո՞եծն Ֆրէնքլին . Ո՞եռնողի մը համար ամէն բան դժուար է : — Կարոլոս Բ Ի՞նգղիոյ թագաւորը . Կայէ սիրելիդի իմ Ի, ելլի , որ կերակրոյ և պիտոյիցդ կողմանէ նեղութիւն մը քքաշես : — Ո՞իրապոյ Դաղղիոյ յեղափոխութեան վարիչը . Ծաղմեռնիմ երաժշտութեն մը քաղցր և փափուկ ձայները լսելու ատենս :